



ԲԱՐՈՅԵՎԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԱՐՈՒԵՍԴԻՏԱԿԱՆ

Ժ. Ա. 1898

ճարմանոց 6 ֆր. ույի - 4 րլ.
Վեցամսնական 6 ֆր. ույի - 2 րլ. 50 կ.
Մեկ թիվ կարգե 1 ֆր. - 50 կ.

Թիվ 6, ՅՈՒՆԻՍ

Ո Խ Ս Ո Ւ Մ Ն Ե Կ Ա Ն Հ Ա Գ Ր Ա Կ Ա Ն

ԳՈՒԽ Ի Խ Ո Ս Գ Ո Յ Լ Ի Մ Ա Կ Ա Ն Հ Ա Յ
Հ Ա Վ Գ Ր Ա Կ Ա Ն Ի Խ Ո Ս Գ Ո Յ



ամանակէ մ'ի վեր այս
սիւնակներուն մէջ
պար. չ. Յ. Տառ
շենին հայ հնա-
դրութեան վայ
գրած շահէկան
յօդուածները կը
կարդամ ամենայն

հետաքրքրութեամբ: Բայց առաւել եւս իմ
ուշադրութիւնն գրաւեցին ժարան զօր ու-
սումնակրութեանց այն մասերը, որոնք Սա-
ղմական հայ հնագրութեանց կը վերաբերին,
եւ հրատարակուած են Հանդիպ թաւոյն
մէջ (Եջ 68-69): Կատակլով՝ թէ ներթևն ըստ
ինքեան անմշակ է եւ բազմակողմանի հետա-
զոտութեանց կարօս, եւ ես Երուասոյէմ մէջ ու
նորագիւտ հնութեանց շատ մասիկ գտնուելով՝
մողայիքներու եւ հայ արձանագրութեանց գոնէ

օդ:

տեսական ուսումնակրութեանց համար փոքր ի
շատէ ձեռն հասութիւն ունիմ, աւելորդ չեմ հա-
մարի առաջիկայ դիտողութիւններն հաջորդել
Հանդիպ բանասէր եւ հետաքրքիր ընթերցողաց:

Տ. Վ. Պահանակ իւր հեղինակած «Սուրբ
Երկրի գործոց» մէջ (Հատ. Ա., Եջ 300—
303) զետեղած է 1870 թուականէն մինչեւ
1892 Հիթենեաց լեբան վրայ Ռուսաց կա-
լուածնին մէջ գտնուած եւ խճանկար (mosaïque)
հայկական արձանագրութեանց օրինակները,
մանսաղապահու ծանրանալով 1892ին գտնուած
արձանագրութեանց վրայ, որոնց գրեթուն ձեւերն
ալ գրած է, աւելցնելով մանգամանը՝ թէ
«Սուրբ Երկրին, մէջ (Եջ 303) եղած նմանահա-
նութիւնը իւր թէ եղած ըլլայ գտնուած մո-
զայիք արձանագրութեանց «Ճիշդ եւ կատարե-
լապէս, նշնութեամբը»:

Այս մասին նախ եւ յառաջ այս ըստը
թէ Հիթենեաց լեբան վրայ գտնուած հին եւ
նոր մողայիքներու եւ արձանագրութեանց վրայ
ըստ բաւականին զրած եմ 1893ի սկիզբները
Աւելիէլ մէջ (Թիւ 2702), որիտ ոչ սակաւ
օգտուած է նաեւ «Սուրբ Երկրին, հեղինակը,
գալով արձանագրութեանց «Սուրբ Երկրին,
մէջ եղած նմանահանութեան՝ չ. Յ. Տառեանի
դիտողութիւնը շատ ճիշդ է. այսինքն «Հրա-
տարակիլն դրած նմանահանութիւնը գոհա-
ցուցիչ չէ, եւ չէ կրնար Սաղմանկան հայ հնա-
գրութեանց օրինակ համարուիլ. եւ արդէն այս
պարագայն իսկ է, որ առիթ կու տայ ինձ այս

տողերը գրելու և լուսաբանութիւն ինդրցն պէտք է ըսեմ՝ թէ 1892ին գտնուած մողայիշենքն եւ արձանագրութիւնն հազի՞ւ 2—3 օր բաց մնացն եւ Մլաբանութեւս քանի մի չոփի մխայի կարողացած զվայն տեսնելու և երր շիթեանց լիով հասայ՝ Պուռ կամաւորներ արգելն պատաստուած ենք Հնութիւնները հողվ ծածկելու, բայց ինք խնդրանա փայտ առն կ լցոյն մխայի յետագեցն. այդքան քիչ միջոցին մէջ էր, որ հազի՞ւ կարողացայ մողայիշենքը դիւլ դիմուլու եւ արձանագրութիւնը՝ մերժաւոր եւ ոչ թէ՝ ճիշդու նմանութեամբ օրինակել աճապարանք, որոյ մէկ օրինակն ալ Արեւելի խմբագրութեան միջոցաւ զգած եմ Տ. Վ. Պալեանին, որ Վ.Պոլիսի կը գտնուէր. իսկ մանաւոր նմանակաւ ալ պէտք եղածը հարզրգած էր Արեւելի խմբագրին; Ինձ կը թուի թէ՝ Տ. Վ. Պ. մխայ արձանագրութեան օրինակը մեսած է եւ օրինակած, իսկ այն մասին տուած ծանօթութիւններու ոչ: Եւ որպէս զի Հանդէսի խմբագրութիւնն եւ այլ բանակելք այս մասին որոշ գաղափար մը ունենան՝ կ'ուրցիկեմ Ծոշական եւ Տիեզան Յակովիայ արձանագրութիւնները պարունակող մողայիշենքը լուսանկարները*, որոնք կընան իրը նմայ ծառայել Երուսաղէմի մողայիշեայ հայ Հնագրութեանց. ըստ որում թէ Քթիննեաց լըրան փայտ եւ թէ այլուր ու զանազան մամնակինը գտնուած արձանագրութիւնը յար եւ նման են միմեացն եւ արդարեւ արժանի առանձինն ուսումնամիջութեան, հետագածութեան եւ մանաւոր հնախողութեան:

Հարկ է գիտնալ, որ Զթենեաց լեռան
վրայ վերջին 30 տարիներու ընթացքին մեջ
գտնուած մոզայիկներ եւ արձանագրութիւններ
կանոնաւոր պեղամերու (fouille) արդինչ չեն.
այլ չենք մը շնչելու եւ կամ ծառ մը տնկելու
առթիւ պատահական փորուածներու արդ ասկէ.
մինչդեռ կանոնաւոր խոսպարկ թիւններ կարող
հանա մը հայկական հնութենաներ մէջնեղ
հանել երուալչէմ գրեթէ ամեն կորմը: Մեր
ըստան ապացց կարելի է համարիլ 1894ին
Ս. քաղաքին հիւսիսային կողմը, Դամակոսի
գունէն գուրու գտնուած՝ եւ վերջին աստիճանի
սրբութեամբ եւ գեղացկութեամբ յօրինուած
մոզայիկներու եւ հայ արձանագրութեամբ (ոսու

* Σωτήριον από την πατέρα της ήταν ο Καπετάνιος Λαζαρίδης, ο οποίος έγινε στρατιωτικός στρατηγός και διετέλεσε πρόεδρος της Εθνοπολιτικής Ένωσης.

Հ. Յ. Տ. Կ'երեւէ չէ իմացած), որյ մասին ու-
րիշներ եւ մենք գրած էինք Կ. Պոլոց զնապան
թիրթերուն Աշ (Աւել-Ելթ թիր 3132), բայց
այն ժամանակ մեր համբեւն անհափ պատճառ-
ներով կարուի չեղաս Հայկական երկանոց ար-
ձանաբարութիւնը հրատապակել, որյ այս առթիւ-
դը ծանօթացընկնիք յարգաց ընթերցողաց. —
Վ-ու յն յարգութիւն և բարեկանութիւն ամենայն — Հայոց
ըստը շնուռական Ցե Շե Շե:

Այս հնութեանները, ըստ որում՝ որեւէ
թռաւական չունի իրենց շինութեան ժամանակի
մասին, զանազան կարծիքներու տեղի կու տան,
բայց ամէնէն աւելի հաւանական կարծիքն այն է՝
թէ այս ամէնը շինուած է և դարձ վերջները եւ
կամ Զ. դարձ սկզբը. յամենայն դէպէ՞ հայ-
կական թռաւականի սկզբնաւորութենէն (551—
552) առաջ:

Դեռ անցեալ տարի ալ Զիթնեաց լբրան
արքւ մտեան կողին վայ երբ լսան կուսանաց
(Religieuses Bénédictines de N. D. du Calvaire)
վահենին մէջ չէնքի մը հիմբը կը փորէին՝ նա-
խածանօթներու յարեւնան մոզայիեաց յա-
տակ մը յայտնեցաւ, որոյ նկարներն էին հին
հայկական կամ ներկայ Ս. Երկրի, կուռած
բազմաթիւ խաչեր, այսպէս  ոչ ուղղ,

ինչպէս է արդէն մոզայիներու մէջ, այլ
քիչ մը շեղ դիբով, յօսալի է թէ երբ
աեցամեները շարունակուին՝ նրանուն հնամեին
ներ եւ թիրեւս հայ արձանագրութիւններ
ալ դուռ գան: Բայց Ա. Երկրին մէջ միայն
մոզայիները չեն որ հայկան արձանագրու-
թիւններ կը պարունակնեն, այլ ըստ վկայու-
թեան օտար ու խասաւորաց եւ զօսաշղթիւններու
մարգ մնան - առաջնորդներուն՝ Յորդանանուն
արեւելեան եւ արեւելեան ափանց մօտերը, կի-
սակիրծան և եկեղեցիներու պատերուն վրայ հայ
արձանագրութիւններ կը գտնուին: մասնաւ-
որապէս կարող եմ յիշել Սալմի եկեղեցին,
որոյ գմէմի վարի մասերուն վրայ հայկական
գիւղը ցարդ անաղարտ մնացած են... Բայց
աւազն, որ ես այս ամեն իշխանակին ունեմ
ու ուսումնակիրելու, այլ գոնե տեսնելու, համբու-
լուկու եւ օրինակիւլու համար իսկ պէտք եղած
անձնական միջնուներէն զորք կը գտնուիմ...:

* Այս խաչերն հայկական չեն, այլ խաչակից ասպետաց եւ Կիպրությոց: